

### ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ԸՄԲՈՆՈՒՄԸ ՄԵՐ ՆԱԽՆԵԱՑ ՔՈՎ

#### Ա.

Մեզի ծանօթ հայ բժշկարաններէն ամէնէն հինը՝ Բագրատունեաց ժամանակ — Գագիկ Ա. Թագաւորի (989-1020) օրով — արաբերէնէ Թարգմանուած և Ռուբինեանց-Հեթումեանց ժամանակ (ճիշտ 1294ին) դադարաւորուած այն ձեռագիրը Բժշկարանն է, որ այսօր կը պահուի Վենետիկի Մխիթարեանց Մատենադարանին մէջ, 1281 թուահամարին տակ: Անոր մէջ առողջապահութեան վերաբերեալ գլուխ մը չկայ:

Ասկէ ետք կուգայ Մխիթար Հերացին, որ 1184-ին գրած կամ Թարգմանած է «Ջերմանց մխիթարութիւն» անուն աշխատութիւն մը, ամբողջովին նուիրուած ջերմերու տեսակներուն և անոնց դարմանման: Հոս ալ չի խօսուիր առողջաբանութեան վրայ:

Կայ երրորդ աշխատութիւն մը, իմ մատենադարանիս յատուկ Ամիրտովլաթ Ամասիացի բժշկապետին «Օգուտ Բժշկութեան» խորագրով ձեռագիր երկասիրութիւնը, գրուած՝ 1466-1469-ին, որուն է. գլուխն ամբողջութեամբ նուիրուած է առողջապահութեան, և կը գրուէ տասն երես: Այս գլխուն մէջ Ամիրտովլաթ կը շօշափէ հետեւեալ խնդիրները.

1. — Ընդհանուր ակնարկ առողջապահութեան վրայ.
2. — Կերակուր ուտելու մասին.
3. — Դալար միրգի՝ այսինքն քարմ պտուղի օգուտները.
4. — Ջուր խմելու օգուտները.
5. — Գինի խմելու մասին.
6. — Քնանալու և անբուն մնալու մասին
7. — Բնութիւնը կակուղ պահելու մասին.
8. — Մերձաւորութեան մասին.
9. — Անոտելուն (մտաժ) օգուտները.
10. — Բաղնիք լուացուելու մասին.
11. — Աշխատանքի օգտակարութեան մասին.
12. — Արծկալուն (փսխել) օգուտները.
13. — Լուծման օգուտները.
14. — Արիւն առնել.
15. — Տգրուկ փակցնել.
16. — Ապիկի դնել (շիշ'ventouse քաշել).
17. — Անճն առողջ պահելու խրատներ.
18. — Ցամաքային ցամբորդութեան մասին.
19. — Նաւ նստելու մասին. և վերջապէս՝
20. — Մանուկներու սննդեան մասին:

Այս նիւթերէն մէկ մասին վրայ խօսած է նաև Ամիրտովլաթէ դար մը յետոյ եկած ուրիշ հայ բժիշկ մը՝ Ասար Սեբաստացի, որ ինձ սեպհական ձեռագրին մէջ, թղ. 484 ա—491 բ. կը գրէ հետևեալ նիւթերու մասին.

1. — Արիւն առնել .
2. — Ճամբորդութիւն ընել .
3. — Կերակուր ուտել .
4. — Պտուղ ուտել .
5. — Ջուր խմել .
6. — Գիւնի խմել . և
7. — Օդի յատկութեանց մասին :

Ասոնց վրայ հետզհետէ համառօտակի պիտի խօսիմ Բուժամբի մէջ, Ամիրտովլաթի և Ասարի գրածները ձուլելով, և, ի հարկին, տալով հարկ եղած բացատրութիւնները :

Առնենք հիմա առողջապահութեան մասին Ամիրտովլաթի տուած ընդհանուր ահնարկը :

Ամիրտովլաթ կ'ըսէ, թէ առողջութեան նշանն այն է, որ մարդ զօրաւոր ըլլայ և ամէն գործարանի ուժն իր տեղն ըլլայ . եթէ այսպէս չէ, հիւանդ է մարդս : Ան՝ Հիպպոկրատէսի համաձայն՝ կ'ըսէ նաև, թէ առողջ մնալու համար՝ տարուան չորս եղանակներուն ուշադիր ըլլալու է, որպէս զի արիւնը, սաֆրան (bile jaune), սաւլտան (atrabile) և պողլամն (pituite) իրարու հակառակ չըլլան, ոչ ալ մէկը միւսէն գերազանց\*):

Աշխատութեան ժամանակ, ինչպէս նաև հանգստեան, ուտելու և խմելու ժամանակ պէտք է չափաւոր ըլլալ : Եթէ մարմնոյ անդամներու շարժում պիտի կատարես, կերակուրներէ առաջ պէտք է կատարել, և այն ալ չափաւոր, որպէս զի չյոգնիս և անձիդ վնաս չհանցնես : Երբ մարդ շարունակ նստի և անշարժ կենայ, իր բնական տաքութիւնը կը նուազի . իսկ երբ կերակուրէն առաջ աշխատի, ստամոքսն ու լեարդը կը զօրացնէ : Ո՛վ որ կ'ուզէ կերածը շուտ մարսել, ճաշէ ետք թող չաշխատի, այլ խաղաղ նստի :

Ուտելու և խմելու ժամանակ ստամոքսը շատ լեցնելու չէ : Իսկ երբ շատ ուտէ, պզտիկ պտոյտ մը կատարելու է, և շուտով պառկելու չէ . յաջորդ օրն ալ՝ մինչև կէս օր ուտելու չէ, մինչև որ լաւ մը չանօթենայ :

Գաղիանոսի համաձայն՝ տաք և ցուրտ օրեր ինքզինքդ լաւ պաշտպանելու ես : Պէտք է զգուշանաս բարկութենէ, հոգէ, վախէ, քնատութենէ, մարմնաւոր ցանկութենէ և ոխակալութենէ, որոնք մարդուս բնութիւնը կը փոխեն և «տաք» (fièvreux) հիւանդութիւններ յառաջ կը բերեն :